

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆՔ

1908:

Ն Ե Ա Ն Ա Խ Ո Ր Հ Ա Ն Գ Ո Ւ Ց Ե Ա Լ Ք

Լիիժնվիթ ՀՈԼԵՎԻ

Գաղղիացի այս երկելի թատրերգակն ու վիպասանը ծնած է Փարիզ 1834 Յուլիս 1ին: Գրաքանակագործ անձի մը որդի էր, ինչպէս որ իր եղբօրորդին ալ միրումանդալ Հալէվի՛ անուանի երգահան մը: Մինչև 1865 տէրութեան ու վարչային գործերու մէջ պաշտօններով գրանցաւ, ստանալով նաև իրը պաշտօնեայ կառավարութեան՝ 

Պատույ Լեգէոն. վերջն ալ անոր սպայութեան աստիճանը:

Այս պաշտօնէ հրաժարելէ ետքը՝ թատրական գործեր պատրաստելու նուիրեց ինքինց, որուն ստուգիւ յարմարութիւն ունէր: Սկզբները, ժիւլ Ալուիէտ կեղծ անունով երեցաւ այլեայլ թատերախաղերու մէջ: Իր գորութիւնքը բաւական թիւ մը կը կազմեն. և առաջին յաջողութիւնները Օֆէնպախի երաժշտութեամբ եղան. արդէն իր գործերը հրապարակ հանուած են ընդհանրապէս Օֆէնպախի, Պիզէի, Քարելի և ուրիշ երգահաններու նուազներով: Շատ մը գործերուն մէջ Հալէվիի գրական ամոլ եղաւ Հանրի-Մէյլաք. այնպէս որ իրենց սերա կապացութիւնն ու եռանդուն աշխատափրութիւնը՝ իրարմէ անրաժան ըրին երկու անուններն ալ: Քսան տարի միասին գործակցելով՝ ԱՕթատրախաղեր պատրաստեցին. սակայն ցըկեան տեսական չեղաւ այդ միութիւնը. 1881ին լուծուած էր իրենց կազը. մանաւանդ որ եօթը տարի ետքը Հանրի-Մէյլաք ալ վախճանեցաւ: Այդ դիպուածէն վերջ այլեւ Հալէվի թողով թատրագութիւնները պահ մ'ալ պարապեցաւ վէպեր գրելու. և ի լրյա ընծայեց L'Abbeé Constantine՝ որուն հայերէն

թարգմանութիւնն ունեցանց 1885ին եւ փիմէ Օտեանի ձեռքով: Սոյն երկը թատրախաղի վերածուելէ վերջ 150 տպագրութիւն ունեցած է: Բաւական համարներէ յիշել իր ընդհանուր երկասիրութիւններէն հետևեալները. «La belle Hélène». «La Vie Parisienne». «Orphée aux Enfers». «La Périchol». «Froufrou». «Le Chateau à Toto». «La Famille Cardinal». «Criquette» և այլն: Իր գոտիիններէն շատերը շարունակաբար հարթաւոր անգամներ ներկայացուած են:

Լ. Հալէվի Գաղղիական ձեմարանին իրաւամբ արժանաւոր անդամ կ'ընտրուի 1884 Դեկտ. 4ին, որուն մինչև վերջ պատուարեր եղաւ իր համբաւովն ու մտաց նորութիւններով, կասն զի ոչ ոք եղած է որ թատերական ճիւղն մէջ իրեն չափ միշտ համաշխարհիկ ընդունելութիւն գտած ըլլայ: Կնքեց իր մահկանացուն 1908 Մայիս 9ին (Ն. 8.) կարեոր տեղ մը գրաւելով իր հայրենի գրականութեան մէջ:

Վ Ի Կ Տ Ա Բ Ի Է Ն Ս Ո Ո Տ Ա Բ Ի

Գաղղիական ձեմարանին անդամն էր նաև Վ. Սառուու (1877 Յունիս 7): Իր մահը, ինչպէս էր Հալէվիինը, զգալի կորուստ պատճառեց միանգամայն գրականութեան: Ինած է Փարիզ 1831 Մեծու. 7ին: Նախ բժըշկութեան ուսանող մ'էր. յետոյ իմաստափրութեան, Զափագիտութեան և Գատմութեան կրկնող դասառու կարգուեցաւ՝ ըիչ տարիներ: Իր անդրանիկ փորձերը նամակներուն մէջ տեսնուեցան, աշխատակցելով թերթերու և համայնագիտակ բառգիրներու: 1864ին է որ մատա թատրական ասպարեզը. սակայն առաջին իսպ՝ «La Taverne des étudiants»



բնաւ ընդունելութիւն չգտաւ Օտէնին մէջ։ Փոխանակ վհատելու սոյն գործին անյաջողութենէն՝ դարձեալ զբաղեցաւ ուրիշ նորանոր գործեր արտադրելու։ Թէ՛ թատերական երկեր հանելն իր արուեստն էր՝ անյաջող փորձէն չորս տարի վերջն հասկցուեցաւ, և յիրաւի իր աշխատութիւնները թատերաքեմերուն վրայ ալ սկրսած էին ծափեր խւել։ Յաջողութեանց աստղը ոչ միայն Գաղղիոյ, այլ նաև բոլոր Երրորդիոյ և մինչև իսկ Միացեալ Համազար մէջ տեսնուեցաւ։

Իր համրաւը կազմեցին հետևեալ կատակերգութիւնները, տրամերը, վասպիւներն ու զաւեշտները. «Pommes du voisin». «Famille Benoîton». «Bébê». «La Haine». «Patrie». «Les vieux garçons». «Les Patte de mouche». «Nos bons villageois». «Fernande». «Séraphine» . «Tosca» . «Fédora» «Madame Sans-Gêne». և այլն, և այլն։

Առառուի գրուածքներէն՝ լևոն թաշալեան հայերէն թարգմանած է «Nos intimes»-ը (Մեր Մատերիմերը) Պոլիս 1888ին։

Անինք նաև 1907ին թիֆլիս տպուած «Spiritisme»-ը (Ծգեհարցութիւն). Թարգմանիչը՝ Լ. Մելիք-Աշամեան։ Վերջերս թիֆլիսի «Գործ» լրագիրը կ'իմացնէր որ թագուի Հայոց Մարդասիրական ընկերութեան դաշնակին մէջ խաղացեր են Սառուի «Արի բաժանւենց» (Divorçons) կատակերգութիւնը. բայց անոր տպագրութիւնը տեսած չենք։

Թատերագիր Ակադեմականին գրական իսկութիւնը հայ թերթերուն մէջ՝ ցուցադրուած է նաև հանրածանօթ Յ. Ալփիարի սրամիս կարճ տողերուն տակ. որով փափակած ազգարարութեանը հանդէպ՝ պարտականութիւնը կը կատարէր «Արևելք»ի (թ. 6940) այն «Խօսուլըսուղը»ին մէջ՝ ուր - ինչպէս գրած էր - խմբագրութիւնը կ'ըսէր իրեն։ «Եարաթ օրուան թիւը թէշ մը գրական պիտի ընենց, գիտցած ըլլաս»։ Ահա ուրեմն սոյն օրագրին մէջ իր միակ գրականը։

«Ինձի համար Կարուէնէն մեծ մարդ է Ակրեմորիէն Սարտու, որովհետ առաջինը քանի մը հարիւր հազար հոգիներու մահամարք ձեռք բերա իր յաղախակները, մինչդեռ քանի մը հազար հոգի ապեցուց Մամայ Սան-Գենէթ և բիշնակը իր եօթինասունը մօս թատրեր. գութիւններով։ Բնմին Ասուածը եղաւ Սարտու ամէն նոնց համար որ թատրոնի պաշտամունքը ունին»։

Հ. Ղ. Տաթևան

* Հմտութեան Եպահանական պուստայ թերթերը.

ՀԱՅ ՀԱՆՁԱՐԸ ԳՆԱՀԱՏՈՒԱԾ

Պ. ՑԱՐ. ՍԻՆԱՆԵԱՆ

Քաղցրէ մեզ ստէպ մատնանշել մեր ընթերցողներուն՝ այնպիսի՝ Հայ անձնաւորութիւններ՝ որոնք իրենց տաղանդին բարձրութեամբը օտար Մամուլներէն կը զնահատուին, կը փառաւորուին։ Այսուհետեւ մենք մեծապէս կը միմիթարուինք քանի որ կ'ըմբռնենք թէ այդպիսի՝ անհատներ գերազանց ապացույցներ են ու խօսուն վկաներ՝ թէ Արանազեան զարմը ոչ միայն վերածնած է՝ այլ նաև բարւոյն, գեղեցկին և օգտակարին մէջ օբւսուրէ կը զարգանայ:

Տարիներ առաջ թագմակեպի և Գեղումիի էջերուն մէջ (1904ին). Պ. Յ. Ախնանեան երաժշտակետի մասին յօդուածներ գետեղած էինք, գրեթէ միշտ մէջ թերելով օտար մամուլի գովասանական խօսքերը։ Այս անգամ ալ նոյն օտար մամուլն է որ առիթ կու տայ մեզ այս երիտասարդ արենստագէտի մասին մի քանի խօսք առզելու, ուրիշ առիթ վերապահելով իւր արտադրած հեղինակութիւններուն նկատմամբ աւելի ուսումնասիրուած գրութիւն մը հրատարակելու։

Բայց նախ ըսենք որ ինքը՝ Պոլսոյ ամբողջ հայութեան և օտարներու ծանօթ և սիրուած երաժշտակետն է։ Մեր լրացիրները ստէպ կը խօսին իր ձեռնարկներուն, նորանոր հրատարակութիւններուն